

կարելոր սրբազրութիւններով կ'ուղղէ ընագրին մէջ մուտ գտած սխալները, եւ բացատրելով խրթնութիւններն ու փարատելով մթութիւնները՝ հասկնալի կը դարձնէ հեղինակին մտորը, որ պերճապատճոյճ ոճի մը հանդերձանքին տակ յաճախ անթափանցելի մնացած էր շատերու :

Բացի իր սոյն անուանի երկէն՝ Կորիւն ունի նաեւ մատենագրական այլ արդիւնքներ : Ինքն է թարգմանիչը Մակարայեցւոց գրքերուն : «Բիւզանդ խիտ հաւանօրէն Կորիւնի գրչէն ելած է» : «Ս. Գրիգորի Ընդարձակ վարդապետութիւնը, որուն լեզուին եւ վարք Մաշթոցիի լեզուին մէջ նմանութեան այնքան կէտեր կան (բառամթերք, ոճ, եւ տեղ տեղ նախադասութիւններ), որ յիշալի կարծւած է Կորիւնի գրչէն ելած ըլլալ, հաւանօրէն վարք Մաշթոցիէն առաջ գրի առնուած է, եւ թեքուս իրր սատուածարանական, հռետորական գրչուիս գործոց մը նկատուելով առւած է Կորիւնի այն նախապատուութիւնը Մաշթոցի աշակերտներուն մէջ, որ իրեն վիճակեցուց Մաշթոցի կեանքն ալ գրելու պատիւը» :

Յարգելի քանասէրին համաձայն Մաշթոցի կրօնաւորելու տեղի ունեցած է 394ին. Հայ այրուքների գիւար կատարուած է 404ին, եւ Մաշթոց վախճանած է 439ին : Այս թուականները կը բռնէ «հաստատուն խտրիխ» Մաշթոցի ժամանակագրութեան համար :

Գրքին Գ. Մասին մէջ դրուած են մասնաւոր ծանօթութիւններ, էջ 83-93, ինչպէս նաեւ Ուղղելիք եւ Յաւելիք, էջ 94-96 :

Գրքին տպագրութիւնը մարտը է, բայց զերծ չէ վրիպակներէ, զորս ուղղելու համար ցանկ մը դրուած է 99-100 էջերուն մէջ :

«Վարք Մաշթոցի»ն արժէքաւոր յաւելում մ'ըլլալու սահմանուած է իւրարանչիւր հայ քանասէրի եւ մասնատէրի գրադարանին մէջ :

Շատ ուրախալի է տեսնել որ առեւտուրի մարդ մը, ինչպէս է Պր. Գ. Յնտզեան, ժամանակ կը գտնէ գրական եւ բանասիրական գործերով ալ գրադելու, եւ մեծարժէք ուսումնասիրութիւն մը կ'ընծայէ հայ հասարակութեան եւ բանասիրական աշխարհին :

Ն. Վ. Պ.

ԳԻՏԱԿԱՆ ՇԱՐՃՈՒՄ. Պարբերակիւր Ամերիկահայ Գիտական Միութեան. Հասար Ա. 1930. Նիւ Իորկ. Տպգ. Կոչնակ Տպարան : էջ՝ 232. Գին 2 Դոլար :

Դժբախտ է հայերէն լեզուն : Հակառակ իր բարանչելի ճկունութեան եւ ճիւղութեան՝ աղքատ է գիտութեան համար : Ասիկա՝ լեզուին յանցանքը չէ ապահովարար, այլ զինք խօսող ազգին՝ որ «իմաստ կամ գիտութիւն սիրող» ազգ մը չէ եղած . թէպէտեւ մեր դասապարտութիւնը հուսկ ուրեմն պէտք է նետուի այն պայմաններուն վրայ՝ որոնցմով շրջապատուած եղաւ մեր ազգը : Զարդիս ոչ-գիտական ազգ ըլլալու անաւանդ հանգամանքը միայն մեզի յատուկ ալ չէ : Արեւելի գրեթէ բոլոր ազգերը, եւ տակաւին կարգ մը եւրոպականներ ալ, նոյն ստորագութեան ներքեւ կ'իյնան որուն որ մենք :

Ընթերցողին թողլով դատել թէ ազգ մը ո՞ր աս-

տիճան իր արժանիքը գիտութեամբ կը շինէ՝ փութանք բնի թէ իրապէս միտիթարական եւ բազալեական է այն ձեռնարկը՝ որուն լծուած կ'երեւի **Ամերիկահայ Գիտական Միութիւնը**, հրատարակելով **ԳԻՏԱԿԱՆ ՇԱՐՃՈՒՄը** :

Պէտք չէ մոռնալ որ հայերէն լեզուով գիտական յօդուած գրել՝ ամէն մարդու գործ չէ : Այլ աւելի դժուար է՝ ներկայանալի յօդուած մը գրելէն եւ տպելէն ետք՝ գայն ծախելը : Արեւմտեան լեզուներով ուսած մեր մտաւորականութիւնը յանձն կ'առնէ՝ իր թերի հայագիտութեամբը չարչրկուիլ մարտնչու համար հայերէն յօդուած մը՝ պարզապէս **հաշիւեցով** գիտութիւն կարգացած ըլլալու սիրոյն : Իսկ անոնք որ ուսումնին հանրակրթարանով կատարած են . . . բայց ո՞ր են անոնք . այդպիսիներ կա՞ն միթէ . բացի թերեւս Հայաստանէն՝ ուրտեղ ալ չափով մը առսերէնը տիրապետած կ'ենթադրեմ :

Որով՝ գիտական հատոր մը հրատարակելու մեծ գործը կը մնայ հովերուն յանձնուած սերմ, որ հազուա թէ հոս կամ հոն պարտաւ հող մը գտնէ : Եւ ճիշդ այս բանը գիտնալով գործի ձեռնարկելուն մէջ է գիտական միութեան արժանիքը : Ան կ'առաջադէ «գիտութեան ընթերցողներ պարտասել մեր հասարակութեան մէջ» :

Եւ եթէ կարգաբ այս հատորին յառաջարանը՝ կէ՛սը, ի՛նչ կ'ըսեմ ամենափոքրիկ կոտորակը պիտի չգտնէր այն քոզարեկալ յոխորտանքին եւ սնապարծութեան՝ զոր կը ցուցադրեն աման ոտանաւորով եւ վէպերով հրապարակ գրուելու յաւակնութեամբ փրացողներ :

Այ մեծ էջեր գրաւող շահեկան յօդուածը՝ վիտամիններու վրայ, նոյն ընդարձակութեամբ՝ ելիկատանի վրայ . Գ ծառագայթներու վրայ, եւ հաւասարապէս շահեկան միւս յօդուածները՝ պէտք է ազահօրէն կարդացուին մեր հասարակութեան գիտական ուսանողներուն եւ քիչ շատ զարգացած անդամներուն կողմէ : Հաւանաբար **Գիտական Շարժումը** ուրախութեամբ պիտի ողջունուի մասնաւորապէս Հայաստանի մէջ, եւ այս՝ կը խորհիմ թէ կրնայ ըլլալ գոհունակութեան ու միտիթարութեան մեծագոյն առիթը հրատարակչիներուն :

Գրքին հայերէն նոր քաներուն մէջ կան բազմաթիւ երջանիկ թարգմանութիւններ : Կան նաեւ քմածին եւ լեզուի կանոններուն դէմ եղողներ . Օր. ի նախուստ՝ a priori-ին, կառուցողը՝ constituent-ին, հակապէս՝ oppositely-ին, եւն :

Գիտական Շարժումը մասնաւորապէս աւելի օգտակար պիտի ըլլայ Ամերիկայէն եւ Եւրոպայէն դուրսի հայութեան : Սակայն հատորին զինք, երկու դոլար որքան ալ լի արժէքն է Ամերիկայի համար՝ ծանր պէտք է գայ քիչ մը թերեւս՝ արտասահմանի հայութեան : **Տ. Վ. Ն.**

ՈՒՂԱՆՈՐՈՒԹՅՈՒՆ. ՅԵԹՈՎ ՊԵՍ. Գրեց՝ Գեորգ Արեւիկ. Արշալուստեան. Տպգ. «Կիւրքեւ պէրէլ», Կ. Պոլիս. 1930. էջ՝ 208+Ժ. Գին 1 Դոլար :

Վասնաբար ոմանք, քերես ասեր, հետաքրքրութեամբ պիտի կարգան այս պատկերազարդ դիբը, որ գրուած է Ախա-Ապապայի Ա. Գեորգ Նորակառոյց Եկեղեցին օժեյու համար Սեր. Հեղինակին դէպի երովպիա երթին առիթով : Վասնզի՝ ուրան ալ գառուս յե՞

պատերազման շրջանին հաղորակցութեանց բազմազան դիւրաբիւններուն շնորհիւ նեւաւոր երկիրներու մասին բոլորովին անտեղեակ չեն մարդիկ, այսուհանդերձ ուղեգրութիւն մը, երբ լաւ գրուած է ան՝ ո՛չ միայն մեծ արժէք ունի շատ մը տեսակէտներով՝ այլ եւ կարի նետաբերութեամբ կը կարգադրուի:

Երովպիա ապահովաբար Ալիբիէի նետաբերական երկիրներէն մէկն է: Մեզի համար աւելի՛ քանի որ նոյն հայր զսօժ է բարեացակամ կառավարութիւն մը, որուն եկեղեցին ալ մերինին զաւանակից եղած է դարերէ ի վեր: Մասնաւոր թէ զիրք սեղ սեղ ազգագրական ծանօթութիւններ ալ կուտայ երովպիացիներու վրայ պատմական տեղեկութիւններու հետ միասին:

Արայանեան Սրբազան կերպով մ'ակնարկած է այս կէտերուն՝ իր զիրքն մէջ: Կը յիշէ մասնաւորապէս երուսաղէմի Ս. Յակոբեանց միաբաններէն Սանակեայ. ի եւ Տիմոթէոս վրդ. ի ասէլ յիտունէ ասէլի տարիներ առաջ կատարած ուղեւորութիւնը դէպի նոյն երկիրը. կը յիշէ ստգոսմով եւ աննպաստ դատումներով: Մենք կը կարծենք թէ սխալ է 1867-ին վրայ նայիլ 1930-ի ակնոցով: Սրբազանը 1930-ին այնպիսի զիրք մը գրեց՝ այն բոլոր դիւրաբիւններով՝ զորս կը ցուցնէ իր զիրքն մէջ. չենք կարծեր որ Սանակեայ Սրբազանէն աւելին ակնկալելու տեղ մնար 1867-ին:

Իսկ ինչ կը վերաբերի մեր Ս. եկեղեցիին առաքելական գործին հանդէպ ունեցած անտարբերութեան՝ զոր Սրբազան հեղինակը կը յիշէ՝ ընդունինք թէ ցաւալի է, յո՛յժ ցաւալի: Բայց բողոքն այդ՝ եւ զիրքն մասին խօսինք:

Անցն առաջին հարիւր էջեր Պոլսէն մինչեւ երովպիա նամարդութիւնը կը նկատագրեն: Անոնք որ մասնաւորապէս երովպիայի մասին կարգալ կ'ուզեն՝ լաւ կ'ընեն 101 էջէն սկսելով: Ինչ որ հասարակօրէն հայ ընթերցողը պիտի շահագրգռէ կը կարծենք այս զիրքն մէջ՝ հայ գաղութին շինած դիրքն ու կացութիւնն է: Ի նկատին առնելով Հայոց կերպով մը աննայրենի վիճակը՝ ու Բաղամական տեսակէտով անկասկած այդ կողմէ, եւ միեւնոյն ասեմ գնահատելով անոնց ձեռներէցութիւնը. իսկ միւս կողմէ՝ եկեղեցական բարեկամութեամբ եւ սիրով ալ համակիր՝ — հետեւանք երուսաղէմի Ս. Յակոբեանց Միաբանութեան Հապէտ եկեղեցիին հետ ունեցած սիրալիլ յարաբերութիւններուն, որ մի քանի տարի առաջ ալ զամ մը եւս ամբարձրունեցաւ այժմու բարգաւառ կայսեր Կ. Վեն. Թաճարի Մատենիկի երուսաղէմ եւ Երջանկայիշատակ Գուրեան Սրբազանին տուած այցելութեամբ — երովպական կառավարութիւնը կը Բաջալէրէ հայ գաղութին զարմունքները իր երկրին մէջ: Յնձորեամբ կը կարգանք երովպական կայսեր եւ նախկին կայսրուհիին (այժմ հանգուցեալ) այճման բարի տրամադրութիւնները: Աւախական ճան պատշաճօրէն յարաբերութեանց մէջ իսկ յայտնապէս կը տեսնուին անոնց ազնիւ գազացումները:

Գիրքն ունի նկարագրութիւններ Սրբազան Հեղինակին այցելութեանց եւ զարմունքութեան, զորս մասնաւորապէս հաշի չենք տեսներ: Անկիւն մը՝ աչքի կը զարնէ որ Ալայանեան Սրբ. չէ կրցած Գաղութայիցը կամ նման մասնին մը վերակազմել... Երանի՛ թէ կարեւոր:

Այս սեպի գրակամութեան մէջ գեղարուեստը չը փնտռուի, թերեւ: Այլապէս զիրքը աւելի հրապուրիչ կ'ընար դառնալ:

Տ. Վ. Ն.

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

ՄԻԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԴՒՀ. ԺՈՂՈՎ
Նիսիս ժԱ եւ ժԲ (Նոյ. 12, 17)

Նախագահութեամբ Տեղապահ Սրբ. Հօր

Օրակարգ
Տեղեկագիր 1930-1931 Տարեշրջանի Ս. Աթոռոյս Ելեւմատացոյցի Քննիչ Մասնաժողովոյ:

— ա. Վաւերացում ներկայ Տարեշրջանի Ելեւմատացոյցի եւ անոր յանձնումը Տնօրէն Ժողովին ի գործադրութիւն, Համար 8, 9 Գեկտ. 1930 թուակիր գրութեամբ:

բ. Ելեւմատացոյցի Քննիչ Մասնաժողովոյ Տեղեկագրի մաս կազմող կարգ մը առաջարկներու քուէարկութիւն, եւ յղում Տնօրէն Ժողովին՝ վերոյիշեալ նոյն գրութեամբ:

Նիսիս ժԲ եւ ժԳ (Դեկտ. 1, 8)

Նախագահութեամբ Տեղապահ Սրբ. Հօր

Օրակարգ
1. Յուշակ Պատրիարքարանի զոյից.
2. Ս. Աթոռոյ Պարտուց Խնդիրը.

— 1. Հոգեւոյս Ամեն. Ս. Պատրիարք Հօր վախճանումէն ետք ընտրուած Պատրիարքարանի Գոյից ցուցակագրող Մասնախումարին Պատկ. Տնօրէն Ժողովի հետ միասին պատրաստած Տեղեկագրին ընթերցումն ու ընդունելութիւնը:

Պատրիարքարանի Գոյից Յուշակին ընթերցումէն յետոյ Գերաշնորհ Տեղապահ Սրբազան Հայրը, իր քանի մը խօսքերով եւ Հանգստեան Աղօթքով, անդամ մը եւս զգացուց այն խորունկ վիշտը զոր ունեցաւ Միաբանութիւնը իր երջանկայիշատակ սիրեցեալ Պատրիարքի կորուստովը:

2. Ս. Աթոռոյ Պարտուց Խնդրոյն մասին խորհրդակցութեանէ հարձ ընտրութիւն հինգ հոգիէ բաղկացեալ Յանձնաժողովի մը, որուն պաշտօնն է ընենել այդ խնդիրը: Յանձնաժողովը կոչուեցաւ, ՊԱՐՏՈՒՅ ԲԱՐՁՄԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎ, որուն պարտականութիւնն է, ստուգել Վանուցս պարտուց վիճակը, ընենել Ս. Աթոռոյս Ելեւմատական կացութիւնը, եւ Տեղեկագրով մը պարտուց բարձման համար առաջարկներ, թեյադրութիւններ եւ ծրագիրներ ներկայացնել Միաբանական Ընդհանուր Ժողովին:

Պարտուց Բարձման Յանձնաժողովի անդամ ընտրուեցան, Հոգ. ՏՏ. Գէորգ ձանարգեան, Կիւրիզ Իսրայէլեան, Նորայր Պողոսեան, Տիրան Ներսոյեան եւ Գարեգին Պիպլիւիան վարդապետները:

Յանձնաժողովը իր պաշտօնին հրաւիրուեցաւ Գերաշնորհ Տեղապահ Ս. Հօր 10 Գեկտ. թուակիր եւ Համար 9 պաշտօնագրով:

ԳՈՒՐԵԱՆ ՅՈՐԵԼԵԱՆԻ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹԵԱՆ ԱՐԻՒՆԻՔԸ

ԳՈՒՐԵԱՆ ՅՈՐԵԼԵԱՆԻ առթիւ Ամերիկայի մէջ կատարուած հանգանակութեան զուամբը. 1393 Սթերին եւ 10 շիլին, ստացուեցաւ Ս. Աթոռոյս Տեղապահ Սրբազանին կողմէ — որ նոյն ատեն Ատենապետն է Յորիլիական Կեդր. Յանձնաժողովոյ — Հ.